

փացի) Արտանես՝ էառ զհիւսիսային կողմանն և զարկմանան այլ ապա 'ի պարտութիւն մատնեցաւ 'ի Տիգրանայ, որ ամենայնի տէր եղև բազմա յեղանակ բաղդ՝ զկեանս սորա (Տիգրանայ) փոփոխեաց. զի յառաջագոյն եղե պատանդ առ Գարթես, ապա ազատութիւն եգիտ 'ի նոյցանէ, ընկալեալ վարձս եւթանատան հովիտս զչայսատանի. և զօրցեալ կալաւ զայնս սրով իւրով և զնոցայն յաղարտ վարեալ գերիէ՛ր որ զնինոսիւ և վլլրեալս կային տեղիսն ։ ընդ հարկաւ նուտճեաց և զԱտրոպաաինացին և զԳորդիւացին, ընդ նմին և զմնացեալ մասն Միջադետաց, և զԱտորիս և զգիւսինիէ, անցեալ ընդ կիրատէս, կալաւ բռնութեամբ ուժով: Յայս շափ ամբարձեալ, և քազաք ևս կառոյց մօտ առ իրեռիւ ընդսա և ընդ եփրատական կամուրջն 'ի միջի, զոր անուանեաց Տիգրանիկերտա. յերկոտասան քաղաքաց Հելենացւոց՝ զոր յաղարտ վարեալ էր 'ածեալ բնակեցաց անդր զբնակիչսն ։ Եկն եհաս լուկուլուս՝ որ ճակատ մէջը յայն ժամը ընդ Միթրիդատեայ, և զբնակիչսն յիւրաքանչիւր տունս արճակիցաց, և զկազմածն՝ որ չե սո էր 'ի գլուխ ելեալ հիմն 'ի վեր տապալեաց, և եթող դոյզն ինչ չենս. վանեալ վկանդեաց զնա և յԱտրոյց երկիր անդ և 'ի ֆիւնիկատան. Զնա յաշորդեաց Արտաւազդ. որ աջողութեամբ յօրանայր յորժամմիամիտն էր ընդ Հռովմայեցւոց իշխանու.

թեամբ. այլ իբրեւ մատն եղև Անտոնիոսի առ Պարթես 'ի պատերազմին, եւ լոյժ զվրէմսն ։ բանդի վարեալ ածաւ յլլեքսանդրիա կալսնաւոր ձաղեալ, և 'ի քաղաքի անդ եկաց 'ի դիպահով. և ապա 'ի բորբոքել Ակտիական պատերազմին՝ սպանաւ ։ Յետ նորա բազումք իշխացին՝ որ հպատակ կային կեսարու և Հռովմայեցւոց, որպէս և այժմն է :

ԺԶ. Արդ ամենայն դիցն Պարսից պաշտօն տանին և Մարլ և Հայք իսկ առաելի իմն Հայք պատեն զինափոխս, տաճարի կանգնեալ 'ի տեղիս տեղիս, և յլկիլսինի՝ ուր զոհեն նման ծառայս և աղախնայս. և այս չեն ինչ զարմանք. զի և զդստերս իւրեանց նման նուիրեն ըղկայս՝ աւագանի և աղատ մարզիկ աշխարհին. զի օրէնք են նոցա, զինի հարուստ մի ժամանակս անդ պոռնիելոց՝ հաստիլ յարս և խօսել յամուսնութիւն. քանզի ոչ ումեք անարժան թուի ընդ այնպիսում զուգել կնոջ: Զայն զայս ձև օրինակի պատմէ և իրողոտոն զիւկացի կանանց եթէ ամենիքին 'ի պոռնիութիւն տան զինքեանս ։ Եւ զինմանիս իւրեանց այնպէս քաղցրութեամբ տածեն, մինչև հրւոյշս ևս տալ, և պարզէս առաւել ընձեռան ինքեանք քան առնուն 'ի նոցանէ՝ որպէս իթէ յառունին շահուցն մատակարարեալ նոցա զայց ամենայն. և ոչ զամենայն հիւրսն ասպնջականեն միօրինակ, այլ որ առաւել 'ի նմին պատուի ընդ նոսա իցեն հաւասարք :

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ ԲԱՏ ԱԼՔԻՔ ԿՈՒԴՇՄԻՏԻ ԳԵՐՄԱՆԱՑԻՈՑ:

(Բազմավէպ, հատոր 12, էջ 297.)

Ազարտանգեղոսի յառաջարանի : —
Հայերէնին ճոխ յառաջարանն ։ Եօթն

ձեռազրաց երկուքի մէջ միայն կը դըտ-

որովք ճոխ է. Վաւերականութեան վրայ տարակոյս չկայ. Ձենոր Գլաւի ժամանակին մատենատիր, Մալէս Խորենացի և Խորենացւոյն ժամանակիցն Պազոր Փարպեցի և այլք ստէպ առ յաւալանց կակնարկեն. Սակայն իսն գեռ շատ մէծութիւնք, երկեայսականք և գրաւախար, որ իմաստին և հուռմեան վաս կը բերէն: Ի- քաւ. Ագաթ. էջ. 201.

նուի իր բովանդակ ընդարձակութեամբն, ուստի առին Միխիթարեանք և հրատարակեցին : Կասկածելի է յառաջարանը՝ թէպէտ և Միխիթարեանք փութացին ապացուցանել թէ նոյն յառաջարանէն քաղեր է Մովսէս Խորենացի և մանաւանդ Ղազար Փարագեցի¹, Հանիլոււա այս կասկածն ուղեց հաստատել՝ յառաջարանին յոյն թարգմանութեան մէջ պակսերով : Դիտեց և տեսաւ² թէ յունարէն թարգմանութեան առաջին գլխոյն առաջին պարբերութեանն սկիզբը՝ քիչ մը հաւատարիմ կը մնայ հայ յառաջարանին անդէպ յարատութեանը, բայց ետքը աւելի սահուն և համառօտ է քան զբնազրին ճռում մութիւնը : Յառաջարանին հեղինակը կը նմանցընէ զիսուղարկու պատմագիրն օգտախնդիր վաճառականի, որ ծովայած մահուան վտանգն աչք կ'առնու գանձ ժողովելու նպատակաւ : Բայց մինչդեռ բնագիրն այս բաղդատութիւնը կ'ընդարձակէ ու կ'ընդլայնէ առաւելաւն հանդերձ, վաճառականին տունը բերած գանձերը հեղինակին երկասիրութեանը արգասեաց հետ բաղդատելով, և ետքը զրբին բովանդակութիւնը կ'ընէ, յոյն թարգմանիչը կը փութայ համառօտ լմնցնել այս բառերով : « Յայսպիսի զոգցես անդունդ խորոց և իմ միջամուխ լեալ, 'ի տուրեառու Հայաստան աշխարհի, բուռն հարից 'ի գիր արձանացուցանել զեղեաւն և զգործեցեալս յաշխարհին Պարսից և 'ի Հայոց, և զմարտս պատերազմացն զոր ետուն ընդ միմեանս » : Աս ալ նոյն համառօտութեանց մէկն է՝ որով յոյն թարգմանիչը շատ աել իր

¹ Հաս գերմանացւոյն գիտելի ևն Փարագեցոյն հետևեալ խօսքերը որ շատ նմանութիւն ունի Արաթանգեղոսի յառաջարանին իմաստին հետ : « Ես արդ՝ յահագին այսպիսի մահուս զերծեալ անձինք շահաժառագ ընչափրացն, և հասեալք եեթ ինդրոյն տէնցիցն որում ուշ արաբեալ բազման, մոտացեալ զիփատն եերեալ օգտիւքն զուարձանան . իսկ որուակ ևս առաւել գոտիիցն գանձուն յաւտիւնիցն ժառանգաւորը (Փորա. 9) :

² Vict. Langlois; Collec. des hist. anciens et modernes de l'Arménie. I. pag. 99.

ճաշակը կը ցուցընէ : Մենք սին տեղեւ կութիւնները զրոս հեղինակն յառաջարանին մէջ իր վրայ կուտայ՝ պիտի գործածենք իբրև բոլորովին հաւասարազօր պատմութեան ամբողջական բովանդակութեանը :

Ազարանգելորսի վրայ ունեցած ճանօրութիւնքը : — Հեղինակը ինք զինքն Արաթանգեղոս կը կոչէ, հռովմայեցի ծննդեամբ, յոյն և լատին գլորութեան հմուտ և յարուեստէ երադագիր (էջ. 19) . Տրդատ թագաւորին հրամանաւ կը գրէ, ոչ թէ 'ի համբաւուց տեղեկացեալ այլ ականատես կերպարանացն և առընթերակայ հոգեորական դործոցն . զայս կը յեղյեղէ ամենայն վատահութեամբ (էջ 19 . գլ. 172 - էջ 661 . գլ. 172 - էջ 662) : Իսկ Պապէչպրոք³ ամբողջապէս խարէական գրուածք մը կը համարի . բայց իր յաջորդները գոյն չեղան, և Ստիլտինկ Լանկուայէն արդ իսկ նորոգեալ ենթադրութիւնը⁴ ընդունեցաւ, թէ աս խառնակ գրուածքն կորսուած հին զբքը մը քաղուած ըլլայ, որուն հեղինակն իր աւենդած գիպացը ստուգիւականատես է : Աս ենթադրութիւնը ազգային կարծեաց աչք գոցել մ'է, որ յաւանդութենէ պատմապիր կը ճանչնայ զլգաթանգեղոսն և հայկական մատենագրութեան նահապետ : Բայց գրուածքին վրայ միայն վեր 'ի վերոյակնական աղական ալ կը տեսնայ որ նահատակելի սրբոց կենաց տոկունութիւնը, անոնց խօսքերը զրոյ ստէպ յիշուած երագագիրը⁵, կուսանաց արքայազգուն ըլլալը, որ բռնակալի մը ախտաւոր կրքէն ազատելու համար օտար աշխարհ կը փախչին, ապաշխարող թագաւորի մը իր հպատակացը հետ մէկ տեղ Սրբոյն քարոզութեանը ունկըն զրութիւնը՝ ուղիղ ճաշակի ընդդէմըլլալը, ապաշխարող թուոյն չափազան :

¹ Acta. SS. I. 1. pag. 309.

² Langlois. I. 100. 192.

³ Գլ. 48 - էջ 89. Գլ. 73 - էջ 140. Հայերէն տէղ տէղ առէնատաւ տպէր և տէղ մ'ալ եռագիւք բառը կը գործածէ յոյն բառին տէղ, զոր գերմանացին երադագիր կը թարգմանէ :

ցոթիւնը, յայտնի կը կրկնեմ թէ աս ամէն բաներու վրայ ակնարկ մը ճգեցվ բաւական է մէկէն ճոնչնալ թէ հին վկայաբանութեան անխախտ դրութիւնը քարոզող մէկն է Ագաթանգեղոս : Յայն օրինակին խորագիրն «Վկայաբանութիւն Ս. Գրիգորի» իր պարզութեամբը բանին էութիւնը աւելի սրոշ դուրս կը ցատկեցընէ, քան թէ հայկական վերնագիրն «Պատմութիւն մեծին Տրդատայ և քարոզութեան սրբոյն Գրիգորի Լուսաւորչին» : Գրքին բռվանդակութիւնը վիպատանութիւն մ'է, որ գրութեան արտաքին ձեէն ալ կ'երի ։ ականատես ըլլալու էր՝ որպէս զի տուած տեղեկութիւնները բարի վկայութեան վրայ հիմնուած ըլլային. սուրբ թագաւորին համանաւ գրելու էր՝ գրուածը վաերացընելու համար. երազագիրը ըլլալու էր՝ որովհետեւ այնպիսւոյն միայն կարելի էր սրբոց բարեպաշտական երկայնաբանութեանցը զուգընթանալ . հոռմանայեցի ծագութն, յոյն և հոռմանայեցի գլուութեան հմտութիւն ունենալու էր՝ վասն զի ուղիղ խօսելու և անխարդախ երաշխաւորելու համար աս բաներս կարեւոր էին . հուսկ ուրեմն Ագաթանգեղոս կոչուի՝ վասն զի Քրիստոնէութեան ՚ի Հայաստան մանալուն և աւետին կուտայ :

Գրութեան օճն ալ հին վկայաբանութեանց յատուկ է . Տրդատ թագաւորին քարուուղմին այնչափ հեղինակութիւն ունի՝ որչափ Ս. Գէորգոյ Պասիքատատէս ծառայն, և ուրիշ անթիւ մատենագիրք՝ որոց անուանք վկայաբանութեանց սկիզբը կամ վերջը կը յիշուին : Խօսքերնիս պարզապէս սովորական մատենագրական ոճոյն վրայ է, որ՝ արգար խօսելով՝ լատին ծանօթ գրուածքէն աւելի բան մը գրեթէ չունի, զոր միջնադարեան բանաստեղծք սիրով կը գործածէին . խարէութիւնը ըլլալուն վրայ խօսելն իսկ աւելորդ է : Ագաթանգեղոս այնչափ քիչ ջանացեր է իր կեղծ պատրուակն պարտըկելու, որ հետեւալ երեսներուն մէջ իր վրայ տեղեկութիւններ տալէն ետքը կը յաւել-

ցընէ թէ և հարցեալ զհայրենական մատեանև պատմեցի նոցա... ընթերցեալ զթուրգումեայ ազգիս զՀայաւուան աշխարհիս գատուածապարզք աշետեաց աշետարանին քարոզելոց բանին կենաց» . չէ սպասած որիր հռովմայեցի և յոյն դպրութեան հմտութամնակակից մը ըլլալն ըստ դրոյն հասկըցուի : Յայտնի է ուրեմն թէ Ագաթանգեղոսի սուրբն թէ Ագաթանգեղոսի ստոյգ ծագութն վինտուելու համար պէտք է այն կեղծ թափանցիկ զիմակէն զիտել կատարեալ կերպով :

Ո՞վ է ուրեմն Ագաթանգեղուու : — Ագաթանգեղոս հոռմանայեցի չէ . աս բանս անկէ ալ յայտնի է որ ուր որ պատմական դէպերն հայ հողըն վրայ կը պատահին աշխարհագրական հմտութեղեկութիւն կայ . իսկ երգոր փորձ կ'ընէ Հայաստանէն դուրս վագելու՝ իր նկարագրութիւնները առասպելական և մուլթն : Արդունի քարտուզար չէ՝ այլ եկեղեցական մը, ինչպէս զրուածքին ոճէն բաւականապէս կը հասկըցուի : Իսկ Ագաթանգեղուէն մոտադրութեամբ յիշուած խօսրովայ և Տրդատայ պատերազմաց ստորագրութեանց նպատակն է պատմական փոփոխութիւն մը տալ Սրբոյն բերանը զրած երկայն քարոզութեանը . և անով հայ մարտիկ գիւցազին ասպարիզին մէջ երկայն քարոզութիւնք ընթերցողին շարժառիթ կ'ըլլան գործոյն ամբողջութեան օգուան ալ զգալու : Դասակարգութեան տիրողուին կը յոցընէ յայտնապէս թէ հեղինակն քահանայ է, և ոչ ժամանակակից, մանաւանդ թէ իր և աւանդած գիւղացը մէջ ժամանակի մը մեծ միջոց կայ . Ասբանս Հայոց կարսէիկոս բառին տեղ սատրիարք (Հայրապետ) բառը գործածելէն յոյսանի է, որ հայ բնագիրն մի և անդամ մը միայն իրքն երկու տեղ (Գլ. 161 - էջ. 645 . Գլ. 165 - էջ. 650) փոխանակ անոր արք-

1 Թէպէտև Գլ. 161 խալացի թարգմանիչն պատրիարքութիւն բառը գործածէր է (Էջ 187) . բայց Հայերէնի մը (643) կաթողիկոսութիւն բառն է (Մանօք. Հեղ.) :

և պիսկոպոս բառը կը գործածէ և յօն օրինակին պէս ստէպ ներելի չէ համարած առ գործածութիւնը¹. բայց հայ կաթողիկոսութիւն բառը կեսարիոյ աթոռուէն բաժնուելէն առաջ (378) մէկուն մոքէն ալ կարծիմ չէ անցած այսպիսի նշանակութեամբ մը գործածել. Այս խօսքերն ալ բան մը կը նշանակին. «Յայն յանսպատ և յանվախնան հատուցմունսն, յանիէտ և յանժամանակ յանթիւ, յաւուրն ընտրութեան դարին մտելց եօթներորդին. իբրև հանգուցանէ զամենայն վաստակաւոր իւր, և պարզենացէ իւրով մեծութեամբն (Եջ 64)».

Հին եկեղեցւոյ² կարծիքն էր թէ արդի աշխարհս վեց հազար տարի պիտի տեսէ և անկէ վերջ հազարամեայ թագաւորութիւն պիտի սկսի: Շատ փոփոխութիւն կրց աս կարծիքն ժամանակաւ, երբ ակնկալութեան համեմատ իրը չպատահեցաւ, և ինչուան յոյն թարգմանին նոյն իմաստն ամեննեին տարբեր հասկցցեր³ է: Այն ատենի հայաստանի մէջ գործածական թուականին համեմատ՝ որ 200 տարուան ըլր-

1 Իսկ օտներու չափաւուու («Դատիւաց և պատասխան») բառերուն յիշատակութիւնը (Գլ. 154) կը ցուցնէ թէ 423 էն (յորուք էր Սիմեոն սիւնակեցաց) շատ եօթութեամբ է, հայրենն (էջ 629) դաշտան, վանակ, վաստական, մայութան կրոնաւորութեր միայն կը յիշէ. և Սույնակին պյան նկատմամբ ըրած ժամանակադրական գրիպակն յոյն թարգմանին յանցանքն է. (Ման. Հեղ.):

2 Նիսկ մեր գերեզմանցի քննուածոն՝ յեշ-ցընէլը թէ ին Եկեղեցւոյ առանձն ու ուղած է իսխան մատուցել. քանի մը հարթ ոչ եկեղեցի կը կազմեն և ոչ եկեղեցւոյ շնմարթ վարապետութեան աւանդապահէ էն: Ի հին հարց առուանուան (pseudo) Յուլիոսին, Լակտոնիսիս, և յարեւելայց սուրեց Ցափուր Մծրենցի դայս կը քարոզնէն, բայց իրեւ վարկած համարծի և ոչինչ աւելի: Իրենց կարծեաց հիմն առ կը գենն թէ աշխարհս վեց օրուան մէջ ստեղծուեցաւ, և Աստուծոյ առջն հազար տարին իրեւ որ մի է, ուրեմն և այլ: Ազգամանացուն Զգնէն առած կ'երեւայ առ կարծէքը. որուն խօսքը գննէն հօս. «Զի ամենայն վարդապետք է իմաստունք այսպէս ասեն, թէ ի նմանութիւն վեց աւուր եգեալ է զաշխարհս յԱստուծոյ, և ի կատարածի վեց հաշոր ամիս լուծանիք» (Ճա. Բ. — ծանօթ. նորք.):

3 Եմծենրորդ գարուն սկիզբը մեկնութիւն մի է Դամիէւսան շարածական ամաց և անոնց հոլովանցը. (Ման. Հեղ.):

ջանն¹ էր՝ եօթներորդ դարուն սկիզբը 50 իին պիտի իյնար. ասպա ուրեմն եթէ Ադամթանգեղոս աս տարիէն ետքը զրած ըլլար՝ զժուարաւ. կը միացընէր եօթներորդ գարուն մուտքը և հազարամեայ թագաւորութեան սկիզբը իրարու հետ: Յայսմմիայն կրնանք համաձայնիլլութիւնիս թէ Սրբոյն մահուանն հանգամանացմաք յայտնի ստուգութեամբ տեղիկութիւն պակսելով, հեղինակին զեռ անծանօթ էր Զենոն կայսեր (474-491) ատենի եղած Սրբոյն նշանարաց գիւտը: Բուն գրուածքին մէջ գործածուած գիպուածական ժամանակակէտն աւելի հաստատոն է և Ֆիշգ՝ արտօքին վկայութեամբ: Սահմանէ է, ընէդ որ անդր յիր այլ, սուրբ գրոց 412ին ձեռնարկուած հայ թարգմանութիւնը, հեղինակին յիշատակած օրինակները ամենամանան են աստուածաշնչին թարգմանութեան. նոր թարգմանութենէն ետքը հետագայ փոփոխութիւն մը ենթադրել շատ ստոյգ բան չէ: Ապահովագոյն Սահման մալ յետ որոյ յիր այլ Մովսէս Խորենացւոյն (459-481) և Ղազար Փարավեցւոյն (485) Ադամթանգեղոսի գրուածքին վրայ ունեցած ծանօթութիւնն է: կրնանք

1 Ամիկայ Անատոլիոսին 277ին գրած ինձնատաներեկաց շըջանն է: Այդէ Հայք 353 ասրին յորում չորս իննեատաներեակ բուլըրեցաւ իրենց երկինարբերեակ (200) շըջանին դարագութեամբ յիշեցին, ասոր պատճառն այսահարիկ ստեղծմանէն ինըուան 532ին զատկական մեծ շըջանին 11 անդամ բոլորից միայն կրնաց ըլլալ: Անհարիս հիս ստեղծման ատապն տարին է ըլլայ Քրիստոնէա առաջ 5500 տարին, որ Ամիկանոսի հին սկզբնաւորութենէն երկու ամքը կը ասաբերէն: Ինչ որ կրնաց գուչակուլ Տիւլըրիէ ըլլութենէն (Recherches sur la Chronologie d'Arménie) թ. 47) Հայք ասկէ գուստ բան չին հանդար: Իրը յայսին է արեւելան քրիստոնէից զատկական շըջանաց գործածութեան հետամուտ եղողին (Հեղ. Ման.): Գիերմանացւոյն յիշած Անտառովունն Լաւոդիկիոյ սուրբ եպիսկոպուն է, որ երրորդ դարու մէջ նախ յԱլեքսանդրիս իր հայրէնիքը ծաղկեցուց և ծաղկեցաւ գիտութեամբ և ի մասաւորի նոր պատասխան ի համաստիրութեամբ: 270ին ձեռնադրեցաւ եպիսկոպոս: Զարդար խոն և չափարերական գրուածքը մը իրեն կ'ընծայեն հմուտք: (Թագինդէնիք):

ճիշտ ժամանակակիցտ մը որոշել՝ եթէ քննենք գործոյն էութիւնը :

Մենք մեր քննադատութեան մէջ հայ Ազաթանգեղոսի փարիզեան օրինակին յայտնի ծանօթութիւնը խորհրդով մէկդի թողուցինք, զոր կ'ախորժիմ յիշատակել բուն լանկլուայի բառերով ծանօթութեան ենթադրեալ ծշդութեանը համար . և Ազաթանգեղոսի ձեռքբրնին հասած հայ օրինակն յունարենէ 'ի հայ թարգմանութիւն է՝ Եղնիկ երէց եօթներորդ դարու մատենագրին ձեռքով եղած, որ այլէ յԵղնը կայ կողրացւոյ հինգերորդ դարու մատենագրէ : Կ'երենայ թէ Եղնիկ կոմիտաս կաթողիկոսին ատեն Հոփիսիմեայ Նշանարաց առջի զիւտին առթիւ թարգմանութեան ձեռք զարկեր է :

Աս տեղեկութենէն զգուշանալու է : Ինչուան հիմնայ աս նիւթիս մէջ հմուտ զատուաւորք՝ հայերէն Ազաթանգեղոսի ոճոյն մէջ ոչ միայն թարգմանութեան հետք մը չեն տեսած՝ այլ և անոր բնագիր ըլլալուն յայտնի ապացոյցներ : Ազաթանգեղոսի անուամբ ծպտեալ մատենագրին ճիշդ մեր դրած ժամանակին կ'իյնայ, ուստի անյարմար էր Հայոց համար զրելի գրքին մէջ յունարէն լեզու գործածել . իսկ ով որ Ազաթանգեղոս այնպէս կ'ընդունի ինչպէս որ ինքը կ'աւանդէ՝ պէտք է որ ընդունի միանգամայն, թէ կրնայ ըլլալ որ Ազաթանգեղոս իր երկասիրութիւնը ասորի կամ յոյն լեզուով զրած ըլլայ, և եթէ ստուգիւ հռովմանցից էր լատին լեզուով ալ կրնայ գրած ըլլալ, որովհետեւ ըստ այսմ Ազաթանգեղոս 73 տարի յառաջ է քան զգիւտ հայկական տառից : Արդ Հայերը այս գրքին յոյն օրինակ մը կը ճանինան՝ ամենայն կերպով համոզւած թէ աս է բնագիրն՝ իսկ հայերէնը թարգմանութիւն . իսկ ծանօթութիւնը յայտնի յայտնաբարբառ թուական մը կը հաստատէ . կարծեմ թէ անոր հեղինակն Եղնիկ երիցուն նմանանիւթ գրուած մը տեսեր է և զայն առեր խառնակեր է : Եթէ Եղնիկ երէց 618ին ծաղկած ենթադրենք, ինչ որ Ազա-

թանգեղոսի յոյն թարգմանչին ժամանակին և ազգայնութեան վրայ խորհրդածեցինք՝ իրեն գեռ աւելի կը յարմարի . որով ճշմարտութեան հակառակ չէ կարծել որ փարիզեան օրինակին դրական ծանօթութիւնը ոչ թէ Ազաթանգեղոսի զըթին յունական տուշութեան հայ ենթադրեալ հեղինակին վրայ, այլ հայ բնագիրը 'ի յոյն թարգմանող բուն մատենադրին վրայ է :

Ազաթանգեղոս երկասիրութեան արտաքին կերպարանացը հեղինակը չէ, իր ոճը լայն է և ճոխ կրկնարանութեամբ . աս նկատմամբ բաղդատելու են (Գլ. 69 - էջ 126) նշանաւոր հատուածները . Այս կրկնութիւնը աւելի ստէպ կ'ըլլան երբ յաւելուածով մը պատմութիւնը կ'ընդհատի և գարձեալ կը շարունակուի . և իրացցնէ կրկնութիւնները մեծաւ մասամբ նախընթաց հատուածոց մէջ գործածուած բառերով կը ձեւանան, և այնպիսի կերպով թէ յաւելուած և թէ կրկնարանութիւն կ'ըլլուի որ ընթերցողն կը կարծէ թէ նոր բան կը ճառուի, որով պատմութիւնը կ'երկվնայ միայն : (Գլ. 92 - էջ 168) կը պատմուի թէ ինչպէս թագուորն և բոլոր զիւտահարք վիրապէն եւած գրիգորի գիմացը կ'երթան, (Գլ. 94 - էջ 147) գրիգորի քարոզութիւնը կը սկսի և (Գլ. 108 - էջ 545) գիտմամբ կը խորհրդածուի թէ թագաւորն չէր ուզեր զատուիլ գրիգորէն : (Գլ. 110 - էջ 549) կը պատմէ թէ « Անկանէին (իշխաններ են) և աղայէին առաջին գրոյն գրիգորի . խնդրէին զրժէկութիւն գտանել . . . իրեւ եկն եհաս եւ լեալ 'ի բանդէ վիրապին խոստովանողն Քրիստոսի գրիգորիոս, հասանէր 'ի տեղի վկայեցելոցն՝ իրբեւ 'ի տեսչութենէն Աստուծոյ, 'ի մի վայր ամեներեան ժողովէին . այսամասեալք ամեներին, 'ի տեղին հասեալք յայտնեցան : Եւ թագաւորն խոզացեալ մեծաձայն ճշել, գնչել, հնչել, բոխոհելով վիրապացեալ, զիւցալ զկնճժակերպ երեսազն, լեալ 'ի նմանութիւն չողբոտանւոյ, ընթացեալ յեղեգան բնակերամ գաղանացն 'ի մի-

ջոյ՝ հասանէր յայն տեղին » :

« իսկ երանելին դրիդորիոս յազօթս կացեալ խնդրէ յամենապարգևէն Աստուծոյ առ մի նուռագ՝ ոչ զկերպարանացն հարուածելոցն առողջութիւն, այլ զմսացն ունկնդրութիւն, վարդապետութեանն զգաստութիւն, առնուլ՝ ի միտ զասացեալըն Աստուծոյ պատգամացն : Եւ լեալ բժշկութիւն այսչափ միայն, քաջ լսել ե՞ի միտ առնուլ և համարձակ խօսելու Հոս հեղինակն զիւահարները խօսեցընելով կը մատնէ ինք զինքն թէ կարևոր պարագայ մը մոռցեր է պատմելու, այսինքն թէ զիւահարները նորէն խեցքի ի խօսքի տէր եղեր էին, և դարձեալ աղրիւրին հատուածը կը շարունակէ : Ամբողջ (Գլ. 410 - էջ 548-551) յաւելուած է, որ ըստ ինքեան գերակատար ժամանակով պիտի պատմուէր . պատմութեան շարունակութիւնը 444 զիլսոյն ակիզբէն էջ 550 իրքն սկսան բաւաշել — կը սկսի, թագաւորին խողակերպ ըլլալը կրկնելով, որուն պատճառաւ արդէն պատմութիւնը ընդհատեր էր : Նոյնպէս Լուսաւորիչ երեք անգամ զժողովուրդը կը յորդորէ սրբոց վկայարաններ շինելու (Գլ. 408 - էջ 542. Գլ. 444 - 551 էջ Գլ. 121-568), որովհետև պատմին առջի անգամ հօգնոր խրատուցը վրայ խօսելու ատեն և երկրորդ անգամ Գրի. գոր Լուսաւորիչ տեսիլքը ստորագրելու միջոցն խօսքը ընդհատեր էր : Նոյնպէս երեք անգամ կը պատմուի թէ Լուսաւորիչ առանձնացեր էր և կը ճգնէր, երեք անգամ ժողովրդեան աղաշանքով երբեմն կը թողու առանձնութիւնը և դարձեալ՝ ի նոյն կը դառնայ (Գլ. 455-458 - էջ 630-636) : Կ'ալիործի մասնաւորապէս թագաւորին խողացեալ վիճակին վրայ խօսել (Գլ. 98 - էջ 165. Գլ. 109 - էջ 548. Գլ. 123 - էջ 572), որովհետև յայտնի հասարակաց կարծիք մ'էր : Թերես չկրնանք ըսել թէ այսպիսի կրկնութիւնը համանան ընափերաներէ անհոգ քաղելուն ալլուղն ըլլան, բայց գոնէ աղբերաց քննութեամբ մը, որ համառուի ինչ որ կանխաւ պատմուած էր (Գլ. 55 - էջ 403), այսինքն Տրդատայ ամբողջ իր թագաւորութեան միջոց Պարսից հետ ըրած պատերազմունքն՝ կ'ամփոփէ և կը գառնայ պատմելու ինչ որ Տրդատ 13 տարւոյ մէջ գործեր էր : Գրիգորի վիրապն անցնելուն ատեն : Ցայտնիէ թէ ասով հեթանոս Տրդատայ և սրբայն Գրիգորի զուգակիր պատմութիւը կը կ'նքուի, որ գրքին ամբողջ առաջին մասին մէջ շարունակուեցաւ : Ահաւասիկ ապացոյց մ'ալ թէ երկրորդ հրովարտակն ուրիշնոր աղբերէ մը կը զզիսի : Աղբերաց այլ և այլ ըլլալուն դեռ հզօրագոյն ապացոյց են պատմութեան մէջ գըտնուած բազում և անլուծանելի հակասութիւնները : Նոյն գրոց առջի մասին մէջ կը յիշատակուի երեք անգամ թէ Գրիգոր Արտաշատու վիրապին մէջ 13

յաւելուածոց վրայ որ հեղինակն ըըերէ մէկ կամ միւս աղբերէն :

Ազարանգեղուն երկու աղբիր ունի : - Այս կրկնութեանց ցանկէն դուրս են Տրդատայ կրկնէն հրովարտակները (Գլ. 57 - էջ 106 . Գլ. 57 - էջ 140) . որոց առաջինը կը յորդորէ որ հպատակները աստուածոց պաշտաման մէջ եռանդուն ըլլան, երկրորդ հրովարտակը գքրիստոնեանց կը յիշէ, այլով մասամբ նոյն իմաստը կը կրկնեն երկուքն ալլ Մէկ հրովարտակէն՝ ի միւսն անցնելու միջոցն ամենակարծ է, ուստի կրնան այլ և այլ աղբիւրներէ ըլլալ : Մինչեւո երկրորդ հրովարտակը անոնծ է, առաջինը իր նախելուանց մէջ Արամազդդ, Անահիտ և վահագն աստուածոց օգնութեան կը դիմէ, և անով աստիճանաբար կը մօտենայ Գրիգորի առափելական Ղանիցը վրայ ամբողջ զբքէն պատմած դիբացը, որոնք այնու նշանաւոր են զի հայ դիցաբանութեան վրայ ճոխ տեղեկութիւններ կ'աւանդեն : Նոյն կարգէն է գոնէ մասամբ, ինչ որ նախերգանաց կերպէն կ'իմացուի (Գլ. 24 - էջ 49), նախընթաց գլուխներուն մէջ պատմած Լուսաւորիչ վկայարանութիւնն ալ : Երկու հրովարտակները կը զատուին իշրարմէ պարբերութեամբ մը, որ համառուի ինչ որ կանխաւ պատմուած էր (Գլ. 55 - էջ 403), այսինքն Տրդատայ ամբողջ իր թագաւորութեան միջոց Պարսից հետ ըրած պատերազմունքն՝ կ'ամփոփէ և կը գառնայ պատմելու ինչ որ Տրդատ 13 տարւոյ մէջ գործեր էր : Գրիգորի վիրապն անցնելուն ատեն : Ցայտնիէ թէ ասով հեթանոս Տրդատայ և սրբայն Գրիգորի զուգակիր պատմութիւը կը կ'նքուի, որ գրքին ամբողջ առաջին մասին մէջ շարունակուեցաւ : Ահաւասիկ ապացոյց մ'ալ թէ երկրորդ հրովարտակն ուրիշնոր աղբերէ մը կը զզիսի : Աղբերաց այլ և այլ ըլլալուն դեռ հզօրագոյն ապացոյց են պատմութեան մէջ գըտնուած բազում և անլուծանելի հակասութիւնները : Նոյն գրոց առջի մասին մէջ կը յիշատակուի երեք անգամ թէ Գրիգոր Արտաշատու վիրապին մէջ 13

տարի անցուց (Գլ. 54 - էջ 108. Գլ. 56 - էջ 105. Գլ. 57 - էջ 110) : իսկ ետքը 15. տարի կ'ըսէ և ան ալ երեք տեղ (Գլ. 90 - էջ 166. Գլ. 96 - էջ 176. Գլ. 101-184). վերջինները այս հատուածէն են որ պրայն Հոփիսիմեայ և իր ընկերացը փոխադրութիւնն և սըրբոյն Գրիգորի անկէ անբաժանելի ճոխաբան քարոզութիւնը կ'աւանդէ : Աս մասն յայտնապէս ոչ թէ առաջին՝ այլ ուրիշ աղբիւրէ կը րդինէ : Յայտնի հակասութիւն մը կայ ՚ի (Գլ. 127 - էջ 580), ուր յետ պատմելց թէ աւարտեցան շինուածք վկայարանաց՝ կ'ըսէ : « Այսպէս և ամենայն մարդիկն՝ որ էին բազմութիւնք կուտեալք, յիւրաքանչիւր ախտից թօթափեալք . ոմանք բորոտք, և ոմանք անդամալցիծք և գօսացեալք, և յրգողեալք որովայնիւր և դիւահարք և գոնճացեալք և պատազրուք » : Խնչուան հոս խօսքը գիւահարաց վրայ միայն էր, և ՚ի (Գլ. 89 - էջ 165) համառօտիւ պատմուած էր թէ և Նաև ամենայն մարդիկ որ ՚ի քաղաքին էին՝ նոյն օրինակ գիւարակսը մոլեգնէին . և անհնարին կործանումն՝ ի վերայ աշխարհին հասանէր : Հոփիսիմեանց նշխարաց փոխադրութեամբոյն պատմութեան մէջ գիւահարք մեծ գեր կը խաղան, մինչդեռ հոս անցողաբար ուրիշշատ հիւանդաց հետ կը յիշուին միայն : Ասիկայ բոլորովին տարբեր տեղեկութիւն մը կ'ակնարիէ : ի Գլ. 127 - էջ 594. ՃՌ. Քլ. քանի մը ընդհանուր բառերէն ետքը, որոնք Հայաստանի գարձն՝ ի քրիստոնէութիւն կը յիշատակեն, կու գայ վերոյիշեալ նշանաւոր մասն որ Լուսաւորչին իւրաքանչիւր հայ գաւառի մէջ ըրած առաքելական արդեանցը վրայ կը խօսի : Անմիջապէս քիչ մը առաջ պատմեց թէ ինչպէս վայրենի խող փոխուած Ցրդատթագաւորն մարդկային կատարեալ կերպարանքը նորէն կ'առնուր : Բայց այս թագաւորն խողի կերպարանքը Հոփիսիմեանց նշխարաց փոխադրութեան փառաւոր կտորն կը ձևացընէ, որ ասով

վայելով վախճան մ'ալ կ'ունենայ : Պէտք է խոստովանել թէ հօս աղբերաց փոփոխութիւն մը կը նշմարուի և զանազան ախտածետաց բժշկութեան համար գործածած բառերով ՚ի Գլ. 127 ուրիշ աղբիւր մը կը սկսի, պայմանն է Ազգաթանգեղոսի առջի մասին մէջ արդէն գործածած աղբիւրն : Գրաձեալ մեծ հակասութիւն մ'է երբ կ'ըսէ (ի Գլ. 158 - էջ 638) « իսկ թագաւորն շատ աղաքեաց զֆրիդոր վասն հանապաղորդ առ նմա կալոյ, զի ընդ ինքեան շրջեցուցէ . որում ոչ հաւանեալ չառնոյր յանձն, այլ յաննապատ տեղին հաճեալ բնակութեամբ, պահովն կոխել զինքն, զի մի տացէ հպարտութեանն բարձրանալ կոխել զինքն », մինչդեռ (ի Գլ. 165 - էջ 650) առանց խնդրոյ՝ թագաւորին հետ կ'ուղեկցի ՚ի Հոռվմէ հօն, առանց խօսք մ'ալ ըսե : Ըստ այս նկատմամբ, կայսերական տան պատիւնները յանձն կ'առնու : Տրդատայ առ մեծն կաստանդիխանու երթալը պատմովամբողջ հասուածն՝ առջի պատմութեանց աղբիւրէն տարբեր աղբիւր մ'ունի : Յաւելուած ըլլալուն արտաքին ապահով վկայ մ'է նոյն հասուածին նախընթաց պարբերութիւնն, որ կ'ըսէ թէ Գրիգոր « զամենայն աշակերտելուն շրջէր՝ և հաստատէր զնոսոս կալ ՚ի պատուիրանին ճշմարտութեան », և հաստուածն լմննալէն վերջն ալ պատմութիւնը նոյնիմաստ պարբերութեամբ և գրեթէ նոյն բառերով գեռ կը շարունակուի : Արդ այս փոքրիկ հասուածին մէջ (Գլ. 163-168 - էջ 645-658) ինչուան հօն որ կ'ըսէ և եւ մեծն Գրիգոր էառ շառ շրջել ընդ աշակերտուեալն յառաջագոյն, հաստատէր զնոսոս ՚ի ճշմարիտ քարոզութիւնն », գրեթէ երեք անգամ Հոփիսիմեանց նահատակութիւնն և անոնց նշխարաց փոխադրութիւնն կը յիշուի : Իսկ 167 գլաւոյն վըրայ - էջ 654, ետքը ասիթ պիտի ունենանք խօսելու :

կը շարունակուի :